

կը հարկադրին՝ փոթորկէ տարուած տառակաց պէս՝ ապաւէն և բոյն փնտուել օտար աստեղաց ներքեւ, ուր և կը մարին:

Հ. Վ. ՀԱՅՈՒՆԻ

Դ Ր Ա Կ Ա ն

ՀՈՄԵՐՈՍ

Ո Դ Ի Ս Ա Կ Ա Ն

Գ. ԵՐԳ

Թ Ա Թ

Արքին թողլով պազպաջուն ծոցը ջրերուն նետուեցաւ վեր դէպ ի երկինքը պըզինձ՝ Լոյս բերելու անմաններուն ու բերրի Երկին բընակ մանկանացու մարդերուն, Նըրու անոնք չելէսու պէճ քամբան Հասան Պիլու. Պելիսցի ծագափն հոն Կը գոնէին սեւաթորմի գուարակներ Երկրպարզը կապուազարս աստուածին, ինը հատ խուրը էին կազմեր, և ունէր Ամէն մին հրնգ հարիւր հոգի, ւամէն խուրը Զունիր էր ինչ հատ զըւարակ: Փորուտին Կերեր էին են ազգընները այրեր Պոսիդոնի ի պատի՛ երբ Տելեմաք Եւ ընկերները ծովափսւնք հասնելով՝ Ամփոփեցին առազաստները նաւուն, Ու կապելով զայն ափունքին՝ եւան դուրս. Ելաւ նոյնպէս եւ Տելեմաք, և ծաւի Աստուածունին կ'առաջնորդէր Աթենա. Եւ անոր այս խօսքերն ուղղեց դիցունին.

«Տելեմաք, ալ երկուս պէտք չես ըլլալ գուն Ամեննեմն, զի կտրեցիր անցար ծովս Որպէս զի լուր առնեա քու հօրը մասին, թէ ինչ երկիր արդեօք զնիր կը ծածկէ, եւ թէ ինչ բախտ նակասագիր ունեցաւ: Արդ ուղղակի զնա ծիակիրթ նեստորին, Տեսնենք թէ ինչ մոտածում ունի սրտին մէջ: Թախանագին խնդրէ որ ստոյզը զուրցէ: Ան խեցիք է շատ, սուր քան չըսեր քեզ»: Եւ Տելեմաքն զզօն տրաւ պատասխան. «Անստոր, Բնչակչս պիտի երթամ՝ մօտենամ, Թէս վարժութիւն չունիմ ուշիմ խօսքերու.

Եւ պատանի մը պատկառանք կը զզայ միշտ երթալ տարեց մարդու մը բան հարցնելու»: Եւ պատասխան տըւաւ ծաւի դիցունին Աթենա. «Մէկ մասն ըսելիք խօսքերէդ Պիտի էրկնես գու իփորդ քու մըտքիդ մէջ, Միւս մասն աստուած մը թելադրէ պիտի քեզ. Որովհնետեւ ես չեմ կարծեր որ դուն ծնած Ու մնած ըլլաս աստուածներուն ի հետուկ»:

Ըստ Պալյաս և յառաջնց փութապէս, Եւ ան կ'երթար աստուածունոյն ետեւէն: Հասան անոնք ակըմբանոյլ հրապարակն Աւր որ նըստոր էին բնակները Պելեան Եւ իրենց մէջ նեստոր եւ իր որդիններն, Արոնց չորս զին պատրաստելու էին հետ ձաշն ընկերները, զարնելով շամփուրի Միւր և զայն խորովելով հըմորօքն: Անոնք հազիր տեսան հիմբրն ընդառաջ Գացին բոլոր ու սեղմեցին ձեռքերին, Եւ նըստելու հըրամցուցին: Պիխտարատ Նըստորի ններ նախ անոնց մօտեաւ, Եւ երկութին նեռքէն բըռնած՝ ծովափին Աւագին վրայ փըռուած մողթերը կակուլ Անոնց հրամցուց իբր բազմոց կոչունքին, Քովիկն իր հօր և թրասիմն իր նեզօք. Եւ հանելով փորոտիէն անոնց մաս՝ Անապակն լեցուց բաժակ մ'ոսկելոչն, Եւ խօսքն ուղղեց մնձարանօք Պալլասի՝ Վահանադրօչ Արամազդի աղջըկան.

«Արդ մաղթէ, ով հիւր, Պոսիդոն արքային, Զի այս հանդէսը զոր առա կը տեսնես Հոս հասնելուգ՝ կ'ընենք անոր ի պատի: Եւ երբ նըւէին հեղուս ւաղօթթօ աւատուն՝ ինչպէս օրէն է՝ յետոյ տուր անուշակ՝ Գինովով այդ լեցուն բաժակն ընկերի՛ Որ նուէր հեղու. զի ես կարծեմ թէ ան ալ Կը փափաքի անմաններուն աղօթել, Զի ամէն մարդ աստուածներուն պէս ունի: Բայց ան քննէ փոքր է և ինձ տարեկից. Ասոր համար բաժակը նախ քեզ կու տամ»:

Այսպէս ըստ եւ անոր մեռքը զըրաւ Անուշ զինով լեցուն բաժակն. Եւ Պալլաս Ուրախացաւ Աթենաս այն դիցազին Արդարադեռնեն ու խեցին վրայ, զի ոսկի Բաժակն իրեն տըւաւ ան նախ առաջին: Եւ նէ ուղղեց այս եռանդուն աղօթներն Երկրաւասան թագաւորին. «Լըսէ ինձ, Ով Պոսիդոն աշխարհական, եւ հանձ կատարել քեզ աղաչողաց այս ուխտերն: Համի նեստորի տուր փառք եւ իր նետերուն Եւ յետոյ միւս Պելիացուց համօրէն»

Այս վեն զոհին փոխարէն քաղցըր տրիտուր. Եւ հուսկ տուր միջի՞ Տելմագիին եւ ինծի՞ Որ ինչ բանի համար որ հոս ենք եկեր Սև ու երազ նաւով՝ ընենք ու պառանձքա։

Աշորինակ աղօթելով դիցուհին
Թափեց նըրէին ինքնին, ու եաքը տրւաւ
Տելմագի բաժակը պերճ՝ կըրկնատաշտ,
Եւ Ոդիսեան ճետը մաղթեց նոյնգունակ։
Երբ խորոված միար կրակէն քաշեցին,
Բաժնեցին մաս մաս եւ կոչունք մ'ըրին նոխ։
Երբ անցուցին կիրուսումի փափաքնին,
Նախ Գերենան Ննատոր ասսեն առա իսոսք.

«Լաւ է հիմա հարցգործ ընել հիւրերուն
Եւ իմանալ ով ըլլալինին, զի առատ
Լերպուրով կըրացուցին ինքնինին։
Ո՛վ հիւրեր, ով էք եւ ուրկէն կու զաք զուք
Խոսնական ճամբոր վրայէն նաւելով։
Գործի՞ համար, թէ անխորուրդ կը լորչիք
Կը թափառիք ծովերու վրայ՝ հէներու
Նըմանասիպ, որոնք կ'երթան ի ինըդիր
Արկածներու՝ մաէն վրտանց աչք առած,
Տանելու մահ՝ աւեր ուրիշ ազգերու։»։

Եւ Տելմագին ուշիմ տրւաւ պատասխան
Խրամուսանօթ. զի Աթենաս ինք Պալլաս
Անոր սրբուն շընչեց կորով եւ խրախոյս,
Որ բացակայ հօրը մասին հարցընէ
Եւ մարդոց մէջ բարի անուն վասորիկ. [տոր,

«Ո՛վ Աքայեանց մեծ փառք նկենան գու ննես
Կը հարցընս մեզի թէ մնչք ուսկէից ենք.
Եւ ես քեզի պիտի պատմեմ աւսակ.
Մնիք իմաթիք քաղցէն կու զանի, որ առան է
Նէիսիոն. գործը որուն վրայ ես
Պիտի խօսիմ՝ հասարակաց բան մը չէ,
Այլ անձնական. եկեր եմ լուր առնելու.
Հօրս համասիլու համբաւին վրայ, զիւցային
Եւ տարաքախտ Ոդիսէսին, որ կ'ըսեն
Թէ քեզի հնատ պատերազմներ մըլելով

Քանդեր է հիմն ի վեր ոստանը Տրովեանց,
Բոլոր միւսերն որ կըսուեցան Տրովեանց դէմ
Գիտնիք թէ ուր մեռաւ անոնց ամէն մին,
Եւ ինչ գրնէն մահով. սակայն Զըրուանեանն
Ոդիսէսի մահն իսկ մէշտեղ շընանեց։
Զի ոչ ոք ցայսօր ըշկրցաւ ըսել իմձ
Հստուապէս՝ թէ ուր մեռաւ արգեօք ան։
Ոսոն մարդոց անեռով օտար երկիր վրայ,
Թէ իրանակուն ծովուն եղան կըսակուր։
Եւ ես ահա եկեր եմ քու ծունկերուգ,
Որպէս զի ինձ իր տըխուր մահը պատմես,
Նթէ երբեք զինքն աչքերովզ տեսար,
Եւ կամ անցորդ մարդ մ'անոր լուրի հասցուց

Զի մայրը զինք ծընաւ կարի չարաքասուտ։
Եւ զիս ըընաւ մի՞ խարեկու փորձ ըներ
Մեծարակիէդ կամ գորովէդ, այլ պատմէ
Անկեղծութեամբ՝ ինչ որ աչքովզ տեսար,
Կ'աղայէմ քեզ, եթէ երբեք Ոդիսէս՝
Քաջարի հայրո՞ ըլլայ խօսրով թէ գործով՝
Կատարեց իր փեզի տրւած խոստումներն
Իլիսոնի դիմաց, ուր այլիքան ատեն
Տառապեցան Աքայեկներն, ոհն, այսօր
Զանոնք յիշէ և ինձ ըստոյգը պատմէ։»։

Պատասխանեց Նեստոր ասպետ Գերենեան.
«Ո՛վ սիրելի, կը յիշեցնես ինծի գուն
Այն գրեժնակ՝ զառն աշէտները զոր մնաք
Աքեանց արի եւ աննըսան որդիներս
Կըրեցինք այն ազգին մէջ՝ թէ Բրորը մնաք
Նաւայածուկ կը ըըրչէինք ի իշնդիր
Լողովուուի՝ խաւարչըտին ծովուն վրայ
Ուր ալ զգմէզ առնէք առնէք Աթիլէսն,
Թէ երբ կըսի կը մըզէինք Պրիամուն
Թազարուուն մեծ քաղաքին չորս բոլորն,
Ուր ամենէն վաշներն ինկան դիտապասու.
Հոն մարտագոռն ինկաւ իշան, հոն Աթիլ,
Հոն Պատրոկլէս՝ խորհրդականն համազոյց
Աստուածներուն, հոն եւ սիրուն իմ որդին
Քաջակորով եւ անցստգիւն Անտիլով՝
Ուտք թէթեւ ու ժիր, մարտի մէջ կըսրին.
Եւ զին ուրիշ ինչ չարիքներ ըլլացինք.
Եւ մահացու մարգելէս որը արդեօք
Պիտի կըրնար պատմել բոյոր բովանդակ,
Ոչ, թէտ նոյն իսկ հինգ տարի, վեց տարի
Հոս մընայիր եւ հարցնէիր ինծի գուն
Այն աշէտները՝ զոր գիւցազն Աքայեանք
Հոն կըրեցին, զեռ պատմութիւնս չաւարտած՝
Զանձրակայիր պիտի ու տուն գառնայիր։
Ինը տարի ամէն տեսակ նենց ու զաւ
Ի գործ գըրինք որ Տրրովները շընչնաք.
Եւ Զըրուանեան զաւակն հազիր այն ատեն
Վէրջ մը զըրաւ ու մեզ տրւաւ յաղթութիւնն
Հոն ոչ ոք չէր կընար մըրցիլ հանճարով
Աստուածային Ոդիսէսի երբեք նետ,
Զի ննաքներու եւ զաւերու մէջ կը զէր
Կ'անցնէք ամէնք զեր ի վեր Ոդիսէս՝
Գու հայր՝ իրաւ եթէ անոր որդին ես։
Զարմանքը զիս կ'առնէ վըրագ նայելուն,
Խօսքր այնքան իրեններուն կը նմանին,
Եւ տարօքն չաւատալի կը թըւի
Որ պատանի մ'այսպէս անոր խօսի պէս։
Որչափ ատեն որ հոն էինք մնաք երկուոք,
Ես եւ դիցազըն Ոդիսէս՝ բնաւ երբեք
Տարակարծիք չէինք ըլլար ատեանի

թէ ժողովի մէջ, այլ մէկ սիրտ, մէկ հոգի, եւ մի և նոյն հանճարիմաց խորհրդով՝ Արքացւոցը յաջողութեան ցանկացու:

Բայց երբոր մնաք կործանեցինք հիմն ի վեր Պրամուսի քաղաքը քաղաքն ու չունեցինք Մեր նաւերով, ցըրուեց աստուած մ'Ալքաններն, եւ այն ատեն Զեւս իր սըրտին նիւթեց մէջ Ազնաւոյն՝ զըժընդակ գարձ մ'Ալքայիանց, Զի չըր ամէն ոք խելացի եւ արդար, Ռւստի շատեր վատախտար վերջ մ'ունեցան, եւ էր պատճառն ահեղ ցասումն հօրամոյն Աթենսասի որ ծրգեց կագ ու կրոյւ Արքիդներուն միջն. ասոնք խօլաբար եւ հակառակ սովորութեան երբ արփին Մըսնելու վրայ էր ժողովի կանչեցին Աքայիկները համօրէն, — եւ եկան Աքայիկները զինին ծանրացած, — եւ յայտնեցին ասոնց թէ ինչ էր պատճառն Համարուր ժողովուրդն ուն խործելնուն. Մըսնելուն կը յորդուր համօրէն իր ննկերները երեացարձն յշշելու լայն շալակին վրայէն ծովուն. իսկ Ալքրիդ Բացարձակ զէմ' էր ասոր. ինքը կ'ուզէր Ժողովուրդն ուն ըրոնել եւ սուրբ զոհերով Աթենսասի ահեղ ցասումն ամոնքլ. Անիերը չըր գիտեր որ ինքը երբեք կարող չըլլար պիտի զանի ամոքել, Զի անմահ դից միտքը զիւրաւ չի փախուիր. Այսպէս կեցիր էին երկուքն ալ կանգուն եւ իրարու ծանրը խօսեր կ'ուզէին. Եւ քաջարձակ Աքայիցիք ոտք եւան Ահեղազդորդ կանչիւններով, յարելով Ումանք մէկուն՝ ումանք միւսին կարծիքին, Քնացանք զիշերն, ամէնինին մեր մըսաքին մէջ Իրարու զէմ' զըժնէութիւն խոկալով, Զի Զեւս մեզի զան աղէաներ էր նիւթեր: Ումանք որոնց մէջ էի ևս ալ՝ կանուխ Ծով ձրգեցի նաւերը՝ հնո՞ն կուտեղով իրարու զէմ' զըժնէութիւն խոկալով, Զի Զեւս մեզի զան աղէաներ էր նիւթեր: Ումանք որոնց մէջ էի ևս ալ՝ կանուխ Ծով ձրգեցի նաւերը՝ հնո՞ն կուտեղով իրարու զանենքն ու կանանին զեղամէջք: Բանակին կէսն Ազամեմնին մըսնաց քով՝ Ժողովըսոց հոգուին, իսկ միւս կէսը՝ մնաք՝ Նաւ նըստեղով ճամբայ ելանք: Քաշտիներն Արագորէն կը վազէին, իս աստուած Զրկնաւու ծովը մեր առջն գաշտացուց: Հազիւ հասած Ցնենեսու՝ զօն կը յազէնք Աստուածներուն ըղակաթ մեր երգիքին, Բայց Դիոս մեր վերադարձն ունիթիմ՝ Երկրորդ անգամ զըժաբէնի զէն մը յուզեց: Ումանք չըլլած ցուուն իրենց կոր նաւերուն Դարձան զացին՝ ունենալով իրենց պետ:

Բազմահենար եւ հանճարէղ Աղիսէսն՝ Ազմնմոսնին նորէն հաճոյք ընկելու: Բայց խըմբէկով ես իմ նաւերս մնկնեցայ, Գիտակ թէ զիր կը նիտային մեզ չարփի՛ Ընկերներուն խրախոյս մալով Դիոնիտ Քաշակորովն՝ ինքն ալ եկաւ հետերնիս, Աւելի ուշ եկաւ իսրատեալ Մընելաւ: Ու մեզ Լեսբոս զըտաւ, ուր մնեք մեր երկայն Ճամբորդութեան վըրայ խորհուրդ Կ'ընէինք, Թէ արդեօք մնաք ապառաժուս Քիոսի՛ Վ. Պայէն պիտի ճամբորդէինք՝ քերելով Փըրիրա կրզին՝ զանի թողլով ձախ, Թէ Քիոս տակէն՝ մըրըկոս Միհմասի Երկայնութեանց: Մնեք Կ'աղօթենք աստուածին Որ տայ մեզի հրամաք մը ցոյց. եւ անի Ցուցուց, ու մեզ յորդոր որւաւ որ ճեղքինք Խովը մէջքէն ու նաւենք մէջ Եւրիփա Ուրէէս զի շատ մը վըսանգէ ապատիք: Ռէժգանէնչակ հով մը փըքէլ բակըսու, Եւ խոնան գաշան ակօսելով մեր նաւերն Հասան Գերեսն երբոր զիշը էր արդէն. Հոն այրեցինք Պասիդոնի ցուցերու: Անթիւ ազգորեք, զի այնքան ծով կը պարեցինք: Ջիահըրմուս Դիոմինդի համճարզներն Իրենց նաւերը կեցուցին չորրորդ օրն Արգոսի մէջ. իսկ ես ընթացրս ուղղեցի Կ'էպ ի Պիլոս, և հովին չունչն յաշղոակ՝ Զոր մեզ զըրկեց աստուած՝ չառաւ բընաւ կ'սնգ, Եւ առանց բան մ'իմանալու այս կերպով Եկայ, սիրուն զաւակ, որով չեմ զիսէ երբեք Թէ Արքանցմէ ով ողջ մընաց, ով կորաւ: Բայց ինչ որ իմ ականջս հասաւ այն օրէն Ու Կ'ապրիմ տանիս մէջ խաղաղ՝ արդար է Ու զայն զիսնաս, եւ ես պիտի չըծածիմ: Կ'ըսնն թէ քաջ Սիրմիդոններն հասեր են Ցալողապէս՝ ունենալով իրենց պետ Մընահով Աքիլլէսի նեան հոյանուն. Թէ Պիլոսնետ՝ Պէտական ճանու պայծառ Նոյն յաշղո դարձն է ունեցեր, իդանն Կոբաէտ տարեր է բայոր իր ընկերներն Ուսոնք պերծած էին մարտա ճանկերէն, Եւ չէ շողած ծովս անոնցմէ եւ ոչ մին: Ազմնմոսնի մասին՝ թէեւ հեռաբնակ՝ Պուոցէ լըսած էք՝ թէ ինչպէս զարձաւ ան Եւ էզիսթ ինչպէս ժանս անոր նիւթեց մահ: Բայց իր ոճիրն իրեն սուլդ նըստաւ շատ, Երասի այն մարդուն որ իր մահէն ենք Կը թողու ճեան մը քաջարի. զի Ուրեսու Նր հօր նոշոշը փողոսեց՝ ննեածէտ Էզիսթն, որ իր մեծանուն հայրն ըսպաննեց:

Սիրելի, դուն ալ՝ վասըն զի կը տեսնեմ
Ըստեց հզօր ու գեղեցիկ՝ քաջ եղիր
Որ ապագան քեզի ալ տայ գովհսաներ»:

Թրգմ. Հ. Ա. ՂԱԶԻԿՅԱՆ

(Շարութագելի)

Կ Ա Գ Ո Ջ Ց Տ Ա Վ Ի Խ է Բ

«Քնուր Աբեւ-Փալէ» անախոց գրքոյնէն

○ ○

Այսունմա անոր, – չեմ գիտեր,
Գիտէ միայն ինքը՝ Տէր՝
Որ կապոյսն իր երկմնքին
Անոր տրւեր է հագին:

Բայց ինչ կապոյս, չէք գիտեր,
Գիտէ միայն ինքը՝ Տէր՝
Որ միներ է երկմնքին
Ցանցն երիններմագ, ցոլագին:

Բլրի մը ծոցը դալար
Այսոր եղեր էր Խալար,
Ճերդ ծափ աշն երկմնքին
Կը քըմթէր նոն ցոլագին:

Այժքն եղաւ ան փունջիս նոր
Չոր կազմեցի ես այն օր.
Այժքը սրախի երկմնքին՝
Ուր բիւր մոյեր կը ծալվին:

Ուրիշ օրեր ալ երը ես
Փունջ կապելու համար քեզ
Լիռներ, ձորեր Եկայ ման՝
Չրգտայ ծաղիկը աննըման:

Ու բիլս անոր Թերթերուն,
Տարտամունեամբ մը թըրթուուն,
Հոգուու ցունց մը կու տայ միշտ
Երը յիշեմ զայն դառնավիշտ:

Ու կը փընտուեմ, կը փընտուեմ
Ես ծաղիկն այն ժըպտաղէմ,

Ուր իմ սիրտը պատանի
Ցաւերժօրէն տատանիմ....

Բայց չեմ գըտներ, չեմ գըտներ.
Եւ յուսահատ, կարեվէր,
Անոր կապոյտ երկմնքին
Մէջ փուլ կու գայ իմ նոգին....

2 Ապրիլ 1922

ԳԱԲՐԳԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ
(ԵՊԻՏԱԿԱՊՈՅ)

[1897ի պատանեկան յուշերու՝ Վենետիկի Ազուրյ դեղի
Նաբուլէոնի ըլուրին վրայ]

Ց Ո Ր Ե Ն Ի Ե Ր Գ Ե Ր

ՈՒԹԵՐՈՐԴ ՄԵԱԿԱԿԱՆ

ԿԱԼԵՐՈՒԻ ԳԻՇԵՐ

▽

Կալերու զիշեր, լուսնակն է ինկեր
Լիճին մէջ ոսկի.
Երգող հովերուն սրախն մէջ՝ բիւրեկ
Սիրտըս կը ծաղկի:

Կամնասայլերուն եզները լծուած
Կը գառնան, երկար
Եղջիւրներն իրենց ալ արծաթուեր մն
Ցոլքերով պայծառ:

Գիւղը քուն չունի. դռնէ դուռ կ'երթան
Տղաներ երգեցիկ.
Աէր կը փսփըսան տարփուտ ցըթունցներ
Երդիքէ երդիք:

Ցորենի բոյրով կալերու զիշեր,
Լիճին մէջ ոսկի
Արծաթ ափսէով լուսնակն է ինկեր.
Սիրտըս կը ծաղկի...
6